

ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ը. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1934-ՄԱՅԻՍ

Թիվ 5

ԿՈՆԴԱԿ ՀԱՅՐԱՎՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐԷՆ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ԱՆՀԱՅՈՒՆԵԼԻ ԿԱՄՈՔԻ Ա.ՍՈՒՆԾՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆՍՅԱՆ ՀԱՅՈՅ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԺԱՐ ԱԹՈՈՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ ԷԶՄԻԱԾՆԻ

Առաջնորդաց մերոց եւ Հոգեւոր պատօնէից, Կեդրոնական եւ գալառական վայշութեանց եւ ամենայն հաւատացելոց ի վիճակս Հայատանեաց առաքելական Ս. Եկեղեցւոյ, որք յԵւրոպա, յԱմերիկա, յԵգիպտոս, ի Պարսկատան, յԻրաֆ, եւ այլուր ընորհի, սէր եւ խաղաղութիւն Տեառն եւ ողջոյն Հայրապետական եւ օրինութիւն ի Լուսաւորչակէն Տաճարէս Ս. Էջմիածնի, ամէն:

Եհան մեզ լուր բօրաբեր եղերական մահուան Տ. Ղետնդ Արքեպիսկոպոսի Դուռը ի Նիւ-Եօրգ, Առաջնորդի արեւելեան թէմին Միացեալ Նահանգաց Հիւսիսային Ամերիկայի, որ ի ցունց եհան զհոզիս Մեր եւ զփրտ, համակելով ի վիշ եւ ի ցաւ խորին:

Անագան հասեալ Մեզ մանրամասնութիւնի դժպիի եղեռնազործութեանդ, որ ելից զազգ մեր համայն վեօֆ, արատառութելով զիրօնն մեր քիստնէական եւ զհաւատ յաչս ամենայն աշխարհի, յապաղեցան եւ բանն Մեր կսկծանաց հայրական սրտի եւ դատապարտութեան դիպաց, որք զամօր միայն եւ զնախասին բերեն անուան ժողովրդեան:

Աղքամ զման Տ. Ղետնդ Արքեպիսկոպոսի, սիրեցեալ որդւոյ Մերոյ եւ զանիփարինելի կրուուս այնպիսի անձին, որ կարէր տակաւին կեալ զամս երկար յօգուտ հասարակաց գործի եւ ի պայծառութիւն Եկեղեցւոյ Մերոյ սրբոյ. որ ընթանար ըստ ցուցման եւ հրահանգաց Մերոց. չան ի գործ եղեալ ների պահել զեկեղեցի մեր եւ զիաստառութիւնս նորա ի կուսակցական պայմանաց, ուղղելով եւ զաչս հաւատացելոց ի հեռաստանէ առ հոգեւոր մայր մեր Ս. Էջմիածնի, առ հայրենի երկիր մեր եւ բնիկ ժողովուրդ նորա:

Ամենայն փորձ մարդապարտութեան ինքնին արժանի է դատապարտութեան, զի Տէր կենաց եւ մահու Աստուած է միայն, բայց զեր ի վերոյ է բան զովորական ոնիր եւ սրբապղծութիւն մեծազոյն՝ բարձրացուցանել զձեռն ի վերայ բարձրաստինան հոգեւոր պատօնէին Եկեղեցւոյ ի տան Տեառն, ուր պարտէր մասնել երկիւղածութեամբ միայն եւ բարեպատական զգացմամբ:

Բայց առաւել դատապարտելի է ոնիրդ, որ կատարեցաւ ի վերայ բարձրաստինան պատօնէին Եկեղեցւոյ, որ ըստ բարյական պարտուցն եւ հայրական սիրոյն, զոր ունիէր նա առ հօսն իւր, եւ ըստ հրահանգաց Մերոց առաջնորդէր ի շատիդ խոհեմութեան եւ ազգաւահ գործունէութեան, չանալով ների պահել ի մոլորութեանց եւ յազգալինաս զործոց: Նզովք հասարակաց

նամաւեմք զայդպիսի ոճիր անլուր, զոր ոչ տեսանեմք լընթացս դարաւոր պատմութեանց ի մեջ եւ յօսաւ ազգս:

Ցանդրանիկ կոնդակի Մերում ցուցանելով զնանապարհ ազգօգուտ զործունէութեան՝ ըստ մասց Երիտրոնէական կրօնի եւ Եկեղեցւոյ մերոյ, ուղղեալ էաւ առ ամենայն Առաջնորդս, առ դասս Եպիսկոպոսաց եւ Վարդապետաց, համայն հաւատացելոց Հայաստանեայցս Եկեղեցւոյ եւ բանս զայսոսիկ, — «Զգուշացուցանեմք մանաւանդ զԱռաջնորդս արտասահմանեան թեմօրէից ների կալ եւ պահել զհաւատացեալ Ձեր ժողովուրդ ի կուսակցական պայմանաց եւ յանախործութեանց, հայելով միայն ի բարոյական եւ ի կրօնական շինութիւն նօսիդ: Հայրենի երկիրս եւ համայն ազգ ի սփիւռս կարօտին խաղաղութեան առ ի բուժել զընկալեալ վերս իշեանց, ուստի եւ պարտիք զուն զործել վտարել ի միջոյ հաւատացելոց զամենայն ինչ, որ հակառակ կայ խաղաղութեան եւ մի բողով զքննամական արարս ընդդէմ մայր Հայրենեաց մերոց՝ Խորհրդային Հայաստանի եւ Կառավարութեան նորին»: (Անդրանիկ Կոնդակ 1 Յունիս 1933 թ.):

Արդ Տ. Ղեւենի Արքեպիսկոպոսն ընթանալով զիեւ Հայրապետական յորդորանաց, որպէս հարազաս որդի Ս. Արքուոյ, կատարելով զպատուերս Մեր յօգուտ Եկեղեցւոյ եւ սիրեցեալ ժողովրդեանս, յօգուտ հայրենեաց, զԽորհրդային Հայաստանէ ասեմ, որ վերսին կոչի ի կեանս, եղեւ տարապարտ զոհ ի կատարման ազգանուեր պարտականութեանց՝ ի ձեռն մոլորեալ եղենազործաց:

Այսու Հայրապետական կոնդակաւ Մերով, յայսնելով զխորին մեր վիճ եւ զցաւ վասն տարապարտ եղերական մահուան որդուոյ Մերոյ սիրելոյ՝ Տ. Ղեւենի Արքեպիսկոպոսի, դատապարտեմք զներազործս եւ զոնիրն, որպէս զիեւենանս մոլար մածողութեանց եւ յորդորեմք զամենեսին որպէս հայր հասարակաց, զզաւանալ, բողով զանօգուտ վենս եւ զերկապառակութիւնս, ների մնալ մանաւանդ յանզուսպ զործողութեանց, որք վճասաբերք են եւ անվայել անուան բարեկիրք ազգի ու ժողովրդեան, ոչ ի շահ բնիկ հայրենեաց Խորհրդային Հայաստանի եւ Կառավարութեան՝ հասեալ Մեզ ի բաժին, որպէս զիրական եւ զքննակազին ժառանգութիւն, խաղաղ պահպանութիւն որոյ խարիսս յուսոյ եւ արմաս կենդանութեան է ըստ իմաստուն ասացուածոյ, թէ — Ծառն արմատով է ծառ եւ տունն հիմամբ — :

Ցորդորեմք հայրաբար զամենայն հաւատացեալս, զմտառուականս եւ զզործիչս յասպարիզի ազգային եւ Եկեղեցական Հաստատութեանց՝ մղել զպայման եռանդուն յանուն խաղաղութեան, խզելով զարմատ ազգակործան երկպառակութեան եւ համակելով զիիրս համայն զաւակաց Մերոց ի սէր դարաւոր եւ Ս. Եկեղեցւոյս եւ Ս. Էջմիածնի, հայրենեաց մերոց Խորհրդային Հայաստանի՝ առ որս ուղղել ցանկամք զաչս հաւատացեալ զաւակաց Մերոց, որպէս առ կեդրոնս հոգեւոր եւ ազգային յառաջդիմութեան:

Ցաւելումք եւ զՀայրապետական սաստ, եւ զզուշացուցանեմք զայնպիսիս յեկեղեցականաց, մանաւանդ յարեւելեան թեմին Միացեալ նահանգաց, որք փոխանակ բարողիչ սիրոյ եւ զործակից Առաջնորդին լինելոյ ըստ կոչմանն մասնակից եղեն պայմանաց ընդդէմ նորա՝ առաւել եւս խորացուցանելով զայն ի վեաս ազգի եւ Եկեղեցւոյ:

Եւ Մեմ վեսակին սրբի աղօթեմ առ Բարձրեալն, զի զիոզի հանգուցելոյն ի լոյս երեսաց խւրոց ընկալցի եւ զիոզի խմասութեան եւ զգասութեան նեղցէ ի վերայ ժողովրդեան Մերոյ, ամեն:

Ի 166 Մարտի 1934 ամի

Բա Տումարիս Ա-329

Ի Հայրապետութեան Մերում թ. ամի
յերատատեան Մայր Արքու Ս. Էջմիածնի

Ի Վաղարշապատ

թ. 20

(Խոկականին վրայ սռուազրուած է.)

Խ Ո Ր Է Ն Ա.

ԿՈ.ԹՈՂ.ԻԿՈՍ Ս.ՄԵՆՍ.ՅՆ ՀԱ.ՅՈՒ

ԿՈ.ԹՈՂ.ԻԿՈՍ Ս.ՄԵՆՍ.ՅՆ ՀԱ.ՅՈՒ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԱՐԱՊԱՆՔԻՆ ՓԱՍԸ

Ամենէն կարեսորն ու համոզիչն է ան, տառապանքին փաստը, թէ ինք-
զինքին և թէ ուրիշներուն համար: Իր սիրած և իր կեամնքին իրը կանոն որ-
դեղրած սկզբունքին կամ իտէալին անկեղծօրէն փարիլ կարենալու համար՝
մարդ պէտք է մտագիւր կրած ըլլայ անոր հարկադրած տառապանքը. և ուրիշ-
ները՝ հաստատուելու համար անոր վերաբերմամբ իրենց զգացած կամ իրենց
թելադրուած համարումն մէջ, պէտք է վստահօրէն զիտնան թէ զաղափարա-
կան զործիչը արդարեւ ո՞շափ տառապած է իր վարդապետած և իրականացնել
առաջադրած տեսութիւններու համար:

Հաւատքի մարտիրոսներուն, հայրենիքի նահատակներուն, բարոյականի
ախոյեաններուն, զիտութեանն նուիրուածներուն մեծութիւնը ատոր մէջ է իրա-
պէս: Առաջններուն արիւնը և երկրորդներուն մահու չափ տքնութիւններն ե-
ղած են իրենց արժանիքին վկայութիւնը. առանց ատոր՝ շատ բան պիտի պակ-
սէր իրենց ըուն արժանաւորութենէն, ու մարդկութիւնը պիտի չկրնար լիովին
ըմբռնել թէ ինչ հոգիներ ապրած են զանոնք ներկայացնող անուններուն ներքեւ:

Զաւակը երախտազգած սիրով կը պահէ իր սրտին մէջ յիշատակը իր
ծնողաց ա՛յն արարքներուն մանաւանդ, որոնց մէջ վշտըմբեր գրուազներու
պատկերը կայ. աշակերտը սրտանց կը կապուի իր ուսուցիչին՝ ստէպ ո՛չ այն-
քան թերեւ անոր հմտութեան խորութենէն հմայուած, որքան իր պարտակա-
նութեան մասին անոր ունեցած անձնուէր եռանդէն. զինուորը արեան ճամ-
րուն մէջ կը հետեւի իր սպային և բանակը՝ զօրապետին, երբ վստահ են անոնց
հոգւոյն վրայ մանաւանդ քան ճարտարութեան. ու ժողովուրդը հանրային մար-
դուն մէջ խօսքի և զրչի առաւելութիւններէն աւելի՝ կեանքի և զործերու ա-
պացոյցն է որ կը վնասոէ իրաւամբ:

«Պիտի չհաւատամ» մինչև որ չտեսնեմ ու չչօշափեմ իր խոցերուն նշան-
ները», կ'ըսէր Թովմաս իր ընկերներուն, երբ անոնք իրեն կը խօսէին յարու-
ցեալ Փրկիչին մէկ երեսումին մասին՝ որուն ներկայ չէր եղած ինքը: Եւ երբ
այդ շինիչ չնորհը չզլացուեցաւ իրեն, ու անիկա կրցաւ անձամբ հաստատել